



# ARMENIAN CATHOLIC CHURCH

TEL: 96493380, FAX: 96493958, MOBILE: 0427404952, E-MAIL: [fr.basil@armeniancatholic.org.au](mailto:fr.basil@armeniancatholic.org.au)

## ՍՈՒՐԲ ՀՈԳԻԻՆ ՆՈՐ ՇՈՒՆՉԸ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԷՋ



**Պատմական** եւ անմոռանալի օրեր ապրեցաւ Կաթողիկէ Եկեղեցին Յունիս 9-էն մինչեւ Յունիս 11, Քահանայական տարուոյն փակման առթիւ: Երկու ամսուայ վախճն եւ յուսա-խափութենէն ետք, ահաւասիկ նոր շունչ մը մտաւ Եկեղեցոյ մէջ, որ կ'ըսէր. «մի վախ-նա՛ք հակառակ ամէն տեսակ սխալներու եւ գայթակղութիւններու... Ես ձեզի հետ եմ, Եկեղեցին զօրաւոր է եւ զօրաւոր պիտի մնայ շնորհիւ իր պետին՝ Սրբազան Քահա-նայապետին եւ ծառայող վարդա-պետ առաքեալներուն»: Սատանան ամէն տեսակ միջոց գործածեց ու պիտի գործածէ քանդելու համար այս գեղեցիկ հիմնարկը զոր Քրիստոս հիմնեց, որուն այսօր ետ յարութիւն կու տայ իր առաքեալներուն ցիրուցան ցրուած՝ իր խօսքը աւետելու:

**Ինձի** համար մեծ եւ գեղեցիկ փորձառութիւն մըն էր գտնուիլ այս օրերուն Հոռնի մէջ՝ տեսնելու եւ ապրելու հաւատքը իմ եղբայրակիցներու հետ, մանաւանդ երբ ամէնքս նորոգեցինք մեր քահանայական ուխտը Բենեդիկտոս ԺԶ Սրբազան Քահանայապետին առջեւ: Դիւրին էր տեսնել Քահանայապետին արցունքները երբ ան Ս. Պետրոսի հրապարակը մուտք գործեց: Ամէնքս՝ այդ 15.000 վարդապետները որոնք եկած էին աղօթելու եւ խորհելու, նոյն զգացումը ունեցանք, եւ բաժնեցինք Սրբազան Քահանայապետին հետ իր ուրախութիւնն ու զգացումները:

**Առաջին** եւ երկրորդ օրերուն, հաւաքուեցանք Հոռնի Լատերանի Ս. Յովհաննէս եւ Ս. Պօղոս երկու մայր Եկեղեցիներուն մէջ: Առտուայ 7-ին արդէն սկսած էինք ճամբան բռնել դէպի Եկեղեցին, մասնակցելու համար հանդիպումներուն: Երկրպագութիւն ամէնասուրբ հաղորդ-ութեան, օրուայ մտածականը զոր կու տային մի քանի Կարդի-նալներ, ապա խոստովանանք եւ Ս. Պատարագ: Կարդինալները խօսեցան Ս. քահա-նայութեան խորհուրդին կարելորութեան, քահա-նայական կոչման, Սուրբ Հոգիին եւ Սուրբ Կոյս Մարիամի դերին եւ մեր քահանայութեան դժուարութիւններուն մասին :

**Ամենալուզիչ** պահերը ապրեցանք հինգշաբթի 10 Յունիս երեկոյան աղօթքի ընթացքին, երբ Սրբազան Քահանայապետը հրապարակ մտաւ իր ինքնաշարժով յետ երկար աղօթքներու, երգերու եւ մանաւանդ կարգ մը վարդապետներու տուած վկայութիւն- ներուն: Իմ մտքիս մէջ կ'աղօթէի որպէսզի Աստուած պահէ այս համախմբուած վար-դապետները, մեր քահանա-յական կոչումը եւ սուրբ Եկեղեցին: Ադեօ՛ք մենք՝ տկար վարդապետներս՝ պիտի կարենա՞նք տոկալ ահաւոր յարձակումներու եւ գայթակղութիւն- ներու դիմաց: Բայց պատասխանը անմիջական էր թէ այս քահանաներու եւ իրենց վկայութիւններու, մանաւանդ սրբազան քահանայապետին շնորհիւ, Եկեղեցին պիտի շարունակէ տոկալ, պիտի շարունակէ գործել եւ սփռել սուրբ Աւետա-րանը, Յիսուս պիտի շարունակէ պաշտպանել եւ ուժ տալ իր հիմնած Եկեղեցիին:

**Սրբազան Քահանայապետը** պատասխանեց 5 վարդապետներու հարցումներուն որոնք կր հալէին քահանաներու դժուարութիւններուն, աստուածաբանութեան, կուսութեան, ծէսին եւ

կոչումներուն: Քահանայապետը լրստակօրէն եւ առանց վախի պասխանեց, շեշտը դնելով քահանային եւ կոչման կարեւորութեան վրայ:

**Ուրբաթ Յունիս 11**, տօնն էր Յիսուսի Սուրբ Սրտին. Սրբազան Քահանայապետը ձայնաւոր սուրբ պատարագ մատուց առաւօտեան Ս. Պետրոս հրապարակին վրայ: Եկեղեցոյ պատմութեան մեծագոյն պատարագը հանդիսացաւ քանի որ համապատարագողներու թիւը կը հասներ շուրջ 15 հազարի, անոնցմէ 400-ին պաշտօն տրուածէր սրբութիւնը բաշխելու պատարագին մասնակցող հաւատացեալներուն: Որոշ արարողութիւններ ներմուծուած են ծիսակատարութեան սկիզբը. ինչպէս օրհնեալ ջուրի սրբակոմ՝ ի նշան ապաշխարութեան:

**Սուրբ Գրային** ընթերցումէն ետք Նորին Սրբութիւնը քարոզ մը արտասանեց շեշտը դրնելով քահանային առանձնանշորհումին վրայ որ կը կայանայ Քրիստոսի անունով մեղքերը արձակել, հացն ու գինիին վրայ գոհաբանական խօսքեր արտասանելով զանոնք կը կերպարանաւորիսէ Յիսուսի մարմինին եւ արեան: Քահանայութիւնը պարզապէս «պաշտօն» մը չէ այլ խորհուրդ մը: Աստուած խեղճ մը կ'օգտագործէ որպէսզի անոր միջոցաւ կարենայ գտնուիլ մարդկանց միջեւ: Ապա Քահանայապետը կոչ ուղղեց երիտասարդները մօտեցնելու եւ քաջալերելու Աստուծոյ կոչին համապատասխանելու: Ան՝ եզրափակելով իր խօսքը ըսաւ. «ամէն քրիստոնէ-եայ եւ ամէն քահանայ պարտական է դառնալ, Քրիստոսի միջոցաւ աղբիւր մը՝ որ կեանք կը հաղորդէ ուրիշներուն: Մենք պէտք է կեանքի ջուրը պարգեւեմք ծարաւէ տառապած աշխարհի մը:

**Հայր Գեորգ Ասատուրեան**


## NEWS .... NEWS .... NEWS ....

### GENOCIDE COMMEMORATION

The commemoration of the 95<sup>th</sup> Anniversary of the Armenian genocide, which was organized by the Armenian genocide commemorative committee, has taken place in the Hall of Our Lady of the Assumption Armenian Catholic Church in Sydney on the 17<sup>th</sup> April 2010.

This historic conjoint effort, by the Armenian Apostolic church, the Armenian Catholic Church and the Armenian National Committee to commemorate this tragic event, was a first in Australia.

The service commenced by the national Anthems of Armenia and Australia which were sung by the Looyce Armenian school choir. The opening addresses were delivered by Miss Nairi Der Artinian in the Armenian language and Mr. Levon Setrakian in the English language.



We were then entertained by some very adept classical piano pieces by our young and upcoming talented performers Mr. Saro karadonian, Aram bablanian and Diana Berberian. The youth address was delivered by Mr. Garbis Kolokossian (English) and Mrs Ani Der Artinian on behalf of Raffi Arabian both stressing the importance and the pressing need for all our youth to get involved in the struggle against Turkey's denials of the Armenian genocide and to actively make the truth be known amongst all peoples of the World.

These were followed by two most poetic recitals by Mrs. Linda Shahinian (hayoo vokin), and Mrs. Azniv Ingilizian (Anonk Ingan) ("They Fell" by Charles Aznavour. Interspersed between these recitals and much to the

delight of the audience, the children from the Serop Papazian and Looyce Armenian catholic schools made their presence felt and showed us that the Armenian spirit is always alive and kicking.

A slide show depicting the heart rending graphic pictures of the victims of the genocide was also shown to remind all gathered of the horrors perpetrated by the savage and barbarian Turk.

Mr Varant Meguerditchian president of the ANC was the guest speaker of the night and he gave the audience a progress report about the achievements of the ANC in Australia in combating the Turkish lies and propaganda, as well as the inroads that are being made to ultimately get the Australian federal government to officially join the other 20 nations who have recognized the Armenian genocide.

Finally, the service came to an end with the closing address and prayers by His Eminence Archbishop Aghan Baliozian, Primate of the Armenian apostolic Church of Australia and New Zealand. His Eminence, in his speech, explained to the packed audience that the achievements that have been so far made were due to the active and concerted efforts of individuals and organizations throughout the world, and that certain governments and politicians resist officially recognizing the Armenian genocide for self interest and political considerations, and that it is up to each Armenian to pester and write to their local representatives, so that the message and the truth is heard loud and clear; and that it may someday prompt their collective conscious to forgo their selfish considerations and vote for the truth.

Avedis Qasabian (President A.C.C.C.)

## Ladies Auxiliary



It was indeed a very satisfying feeling when our Ladies Auxiliary Group received a lifeline from some of our lady parishioners. The group now has more active members and it is our hope that more of them will join them in this most fulfilling and satisfying activity within our church. And as a result of this new development a function was organized on Sunday 6.6.2010 and we had a great turn out and we must be very proud of them because it was put together very professionally. We must always remember that our strength is in our numbers and our success can only be measured by

the way we all respond to their call.

It gives us great pleasure to introduce to you the names of the new members and we pray to our good lord to add more names to this list in the near future. The new members are:

Haigoush Zaitounian (President), Rose Deodati (Secretary), Christine Tcherkezian, Siranoush Majarian, Maida Jeghelain, Ann Gharibian, Joumana Guvlekjian.

We have taken the opportunity during the abovementioned function to honour our long service senior members Aghavni Guvlekjian, Gladys Zaitounian, Aznif Kalenderian, Bergiuhi Majarian, Dirouhi Boladian, Maro Jammo, Marlene Said, Arpine Boladian, Gemma Kilzi, and Georgette Jeghelian and as a token of appreciation they were presented with the church's awards in acknowledgment for services rendered to their church and community.

## PROGRAMME

### Feast of our Lady of the Assumption Sunday 15 August 2010.

Dear parishioners the feast of our church is upon us once again and we are preparing as a community to celebrate this most important feast of our church in the traditional way. We expect a good attendance from our parishioners so that we can all thank our Lady for all her graces that she had blessed us with, during the past twelve months. It is, in a way, our church's "mother day", and don't we all honor mothers on our mother's day?



There will also be the blessing of the grapes ceremony and as usual those who wish to donate the grapes please contact the Church.

### **Annual Bazaar 15 August 2010**



All our parishioners are invited on this feast day to take part in our annual bazaar; the bazaar will be declared open immediately after the holy mass. Many surprises await you including our famous Armenian “kebab”. There will also be games and entertainment for all especially for the children. Your support is imperative and hope to see all there so that the day can be a truly family fun filled day.

### **Annual Dinner Dance - Saturday 23 October 2010**

This year unlike previous years the church Council has decided to celebrate the Feast of our Lady of Assumption on 23 October 2010 at The “Fontana De Trevi” function centre. This is due to fact that the Months of August and September were deemed unsuitable. The reason that it is going to be held in October gives us ample time to get organized and accordingly secure our tickets well in advance. Your support for this annual family gathering is very important and we expect to see you attend in great numbers. Always remember that the success of any community is in the display of unity and where else can this unity be flaunted other than on important occasions like this.



Entertainment on the night will be provided by our one and only “Karnig” who will as usual delight us with his past and contemporary songs and music. Tickets will be on sale soon and please notify your family members and friends so that you may be able to secure your tables in advance.

### **Church Envelopes**

We remind our parishioners that it is the end of the financial year and that the new “weekly” and “monthly” envelopes are available. We appeal once to our dear parishioners to respond and bring their modest contribution to their parish and church; regular contributions will assist our church to plan and effect future projects as well as meet its recurring expenses which, you may imagine, can be substantial indeed; helping our parish is a sacrosanct duty and without your contributions and help our parish and community as an entity cannot survive. Our parish needs you.



### **Donation to the Church**

**\$1000:** Mr James Nol & Family. Mr & Mrs Antoine & Nadia Kidsi. ANONYMUS.

**\$ 200:** Mr Joseph Halwagi

**\$ 100:** Mr & Mrs Victor Khatchadourian.

**\$ 50:** Mr Michael Sinian

**Our sincere gratitude to ROMAN PRINTING for the printing of this Bulletin since its inception**